

Ու եթէ, չիմայ, եզրափակելու համար Մանուէլեանի գործը ներկայացնել նպատակ ունեցող այս գրութիւնս, վնասուեմ մերօրեայ մանրէաբաններուն մէջն գիտուն մը որուն գործը մեր բարեկամին գործին հետ կարենայ բազգատուիլ, անուն մը անմիջապէս գրչիս տակ պիտի գայ. անունը մէջ Շօտինին, որ ան ալ մէջաեղ համեց անձանոթ միքրոս մը, սիֆիլիսին սիֆիրօքէթը. Եւ որուն գիւտը մեկնակէար եղաւ անձանոթ մասցած հիւանդութեանց ամբողջ շարքի մը, —սիֆիրօքէթօգներու—ուստամասիրութեան: Մանուէլեանի արժանիքը նուազ չէ մէջ Գերմանին արժանիքէն, եւ իր գիւտին կարեւորութիւնը առնուազն հաւասար է:

Սրագին, ու հիացումով, կ'ողջունեմ Մանուէլեան պաշտօնակիցո, Հայ Շօտին:

Dr. PIERRE SEGUIN

* * *

ՄԱՆՈՒԷԼԵԱՆ

Մանուէլեանի հայրենակիցները կինան հպարտանալ այն նպաստով ը զոր այս վերջինը բերած է եւ կը յուսամ՝ գեռ երկար առեն պիտի բերէ՝ բնականն ու ախտաբանական անդամաբանութեան եւ բժշկական գիտութեան յառաջդիմութեանց:

Իրեն հետ տասը տարիէ ի վեր է միայն որ անձնական յարաբերութիւններ ունիմ, և առաջին օրէն մինչեւ ցարդ մեր բարեկամութիւնը հետզհետէ աւելիսերա գարճացած է: Բայց երեսուն տարիէն աւելի է որ Գիտութեանց Ակադեմիայի, կենսաբանական ընկերութեանց եւ հիւանդանոցներու հազորդագրութեանց ու պաշտօնաթերթերուն և Փասթէօրեան Հաստատութեան Տարեգրութեանց մէջ կը հետեւիմ իրնշանաւոր աշխատատութիւններուն, զոր ոկտու Փրոփ.

Մաթիաս Տիւվալի աշխատանոցին մէջ Բժշկական Համալսարանը, եւ զոր շարունակեց Փասթէօրեան Հաստատութեան մէջ: Զգային գրութեան բնականուն շիւսուածաբանութեան ուսումնակրութիւնը որ իր առաջին հետազոտութեանց նիւթը կազմեց, զինքը կարող գարճուց ամենաբարձր շահեկանութիւն ունեցող նովաստներ բերել ախտաբանութեան՝ ու մասնաւորապէս սիփիլիսի եւ կատաղութեան խացերուն մէջ կատարուած կիրարկութերուն:

Այդ կիրարկութերէն սիփիլի շատանամ յիշատակելով 1914ին հրաաբակուած փոքրիկ յուշագիր մը, ուր կատաղութենէ բըռնուած շոներուն ու մարդուն լորձնային գեղձերուն եղծումները կը ծանօթացնէ: Հան ցոյց կատայ թէ այդ խոցերը չեն գանուիր այն գեղձերուն մէջ որ թուքը կ'արտադրեն, այլ գեղձային սնելներն իրարմէ զատող միջացներուն մէջ, թէ նեկրի մարմնիկները որմնց ներկայութիւնը սերաօրեն կապուած է կատաղական ժահրին (virus) հետ՝ միջգեղձային միջոցներուն մէջ մէջ թուով գոյաթիւն ունեցող ջղային բջիջներու մէջ կը գտնալին(1):

Շատանց ի վեր ընդունուած է թէ կատաղութենէ բնուած շոներու թուքը միշտ կատաղական ժահը չի պարունակեր եւ այսպէսով կը բացարաւի որ կատաղութիւնը միշտ այդ անաստներուն խածուածքին հետեւանքավ չէ որ ի յայտ կուգայ: Կը թափ նոյն իսկ թէ ան բացարաւը է որ կը նկատուի այն անձերուն մօս զոր կատաղութենէ բնուած մարդիկ խածած են: Այս մամնայասաւի իրողութիւնները շատ լաւ կը բացարաւին եթէ հաստատուի թէ լորձնային գեղձերուն մէջ երեւցող կատաղական ժահրը ի սկզբան ջղային բջիջներուն մէջ է միայն որ կը գտնուի: Այն պարագային՝ այդ ջղային

(1) 1927 Ապրիլին, կատաղուքեան միջազգային Համագումարին, Մանուէլեան՝ կատաղուքեան միերոպն իսկ եւեւն համած է ջղային բջիջներուն մէջ բնդիմացապէս:

Բջիջներուն շաւքը զարգացող բորբոքումը
կրնայ ժահրին աւելի կամ նուազ մինչեւ
գեղձային արտահասման արտադրութիւն-
ները հանելուն յանդիլ:

Եթէ Մանուէլեանի այս հետախուզու-
թեանց վրայ կը ծանրանամ, պատճառն
այն է որ անոնք թանկադին լուսարանում
մը կարելի գարձուցին ինչ ինչ հաստա-
տումներու զոր ես ինքո համրի Տիւրան աշտ-
կերափու հետ ըրած էի լորձնային գեղձերու
եղծումներուն վրայ՝ և թարգիական անսե-
ֆալիթին մէջ, որուն ախտածին ազգակը
գեռ կարելի չէ եղած մեկաւացնել: Կորձնա-
յին գեղձերու այդ եղծումները մեզի թոյլ
տուին շատ մը պարագաներու մէջ այդ
հիւմնդութեան ախտածանաչումն լնել:
Անոնք կը թուլն բացատրել այդ հիւմն-
դութեան անվիճելի բայց քիչ անդամ
յայտնի ցոյց արտած վարակականու-
թիւն:

Նոյն կարգի եղծումներ կը տեսնուին
նաեւ «փոլիօմէլիթ»ին, հերփէսին, խոյ-
լականջքին (oreillons) մէջ հիւմնդու-
թիւններ որ իրենց ազգեցութիւնը կը գար-
ծեն ջղային կեդրաններուն վրայ, եւ կազ
մը եւս կը կազմեն ուրեմն այդ այլազմն
հիւմնդութեանց միջիւ որոնց ժահրը ինսա-
մութիւն ցոյց կուտայ ջղային կեդրաննե-
րուն հանդէպ:

Արդէն, ինչպէս 1913ին դիսել տուած
եմ, Փասթէօրի եւ իր աշխատակիցներուն
կասազութեան վրայ կասարած աշխատու-
թիւններէն է որ ներշնչուած են փարձար-
կիչներն ու անդամաբան-ախտաբաններն ու
«քլինիկանները» «փոլիօմէլիթ»ի, «անսէ-
ֆալիթ»ի, «հերփէսի վրայ իրենց հետա-
խուզութեանց մէջ: Այդ հետախուզու-
թիւններն են որ զիս աստանարդեցին նախ-
կին հիւմնդներու շինուկը (sérum) գոր-
ծածել «փոլիօմէլիթ»է բանուած անձեր
գարմաննելու համար, եւ ինձի թոյլ տուին
ձեռք ձգել շատ յաջող արդիւնքներ որ
յետոյ հաստառաւեցան Միացեալ նահանգ-
ներու, Քանատայի, Աւստրալիոյ եւ Նոր

Զելանոսյի մէջ կսարուած փորձարկու-
թիւններով:

Կը մատծեմ թէ լաւագոյն կերպով չէի
կրնար ցոյց ապէ այն անձնական պատճառ-
ները զոր ունիմ բարձրարժէք Հայու մը
մէծարանքի այս հարկը հսա մասուցա-
նելու:

Dr. ARNOLD NETTER

* * *

ՄԱՆՈՒԵԼԵԱՆԻ ԳՈՐԾԸ

Նախընտրելի է որ մանրէարան մը
միանդամայն «քլինիկին» մը ըլլայ: Եթէ
մարգ Փասթէօրի օրինակն աչքի առջեւու-
նենայ, քլինիքը անուուազն անոգուտ պի-
տի ըլլար. բայց Փասթէօր համար մըն
էր որ կրնար գուշակել այն բաները որ ի-
րեն ամենէն աւելի օտար կը թուէին: Լա-
պարաթուարի մարգու մը համար որ ախ-
տածին միքրոսկոպ կը զբաղի, լաւ է որ
ան կարենայ, հիւմնդներու ծանօթութեան
վրայ կրիւնելալի, լայնարձակել իր գաղա-
փարները որ յաճախ խողովակներու կամ
հօպալիի օրկանիզմներու մէջ սահմանա-
փակուած են: Մանուէլեան ապացոյց մըն
է այն կարեւորութեան զոր քժշկական
հմատութիւնը կրնայ ունենայ լատորաթուա-
րի թեքնիքագէտի մը համար: Ան պիտի
կարենար մայրերակին աորոմումին (առն-
ցում) ախտաբանական անգամագնու-
թեան, կասապական ախտավարակման ոմե-
քանիզմ»ին վրայ իր նշանաւոր աշխատու-
թիւնները կատարել, եթէ ջերմեռանդ ա-
շակերտ մը եղած չըլլար եթէնժէ մէծ
«քլինիկին»ին:

Տասնեւշնագ տարիէ ի վեր ես կրցած
եմ գնահատել Մանուէլեանի գիտական
յասկաւթիւնները: Ան իմ հիւմնդանցը
կը յաճախէր, եւ սրովհետեւ ծանօթ էի